

## ՄԱՐԻՆԻ ԽՏԱԼԱՅՑԻ

և

ՄԱՐՄԱՐԱՑՈՒՄՆ ՄԱՐԴԿԱՑԻՆ ՄԱՐՄՆՈՑ

Սոյն հատուածն գաղղիերէն « Հանդէս համդիսից » կիսամենայ (1898 օգոստու 4) թիրքին համաստեցինք : Ընդարձակագոյն տեղեկութեանց փակացը կրնան յիշաւ թէրքին դիմել , որոյ սոյն յօդուածն յիրափ ընտիր ուռով զբուածք մէ է , 20 էնէրէ և 12 զմասակ մարտեց պատկերներով զարդարեալ : Առէին նէրը բարակ ժողովրդական գաղաքացներ :

**Յ**ԵՐԱՆԻ ամբողջ մարդկութիւնը կը կիսանայ , եղիպատական հին մոմիաները տեսնելով , որոնք մինչեւ առ մեր հասած և անապական մեացած են : Բայց մեծապէս կը ցայտ երը յիշէ թէ այդպիսի տանեակարեւոր արդեստ մը կորսուերէ է խսպա :

Հասած գիտնականներ աշխատեցան և փորձեցին զմասելու՝ հին ու կրտսուած արուեստը կենդանացնելով , բայց ինչչէս յայտնի է , ոչ ոք յաջողեցաւ : Ի բայց առեւ Հերոնիսու Աշխաթուամբ ի խառացին : Բայց սա ալ իւր մաշուամբը կրկին մահ պատճառեց յիշեալ արուեստին , որովհետեւ անվարձ մեալով իւր հայրենակիցներէ : Ինքն ալ գաղանիք չի սորվեցաւ այսոց :

Այսմէ հրապարակ կը տեսնենք ուրիշ սարտեսացին էֆիզիո Մարինի , որ կատարելագոյն քինն էն կենաւութիւն տուաւ մարմոց մարմարացոցնան ձեռքով անփուտ պահերվ զանոնք :

Իւր քով կը գտնուին այլեւայլ եղանակաւ զմասած և այլեւայլ թուականներ կրող մարմոց անդամներ (որոնցից շատերը 40 տարիէն են) , որոնք ամսով աւելի առաջ զմասէն են) , որոնք ամրոջնին անարասա վիճակի մէջ կը գտնուին : Մի առ մի զանոնք լաւ մի գիտելէ և զննելէ վիրջն ալ , բնաւ անոնց վրայ մեղք մը , հատու զորքիքի նշան չենք տեսներ , այլ կ'իմացուի միայն՝ որ այլեւայլ բազաններներ և լուացունքներ՝ անոնք մեր տեսած բնական վիճակին մէջ կը պահնե :

Մարինիի գրութիւնը երկե մասն ունի : Առաջինը կը կայանայ մարմինները անցողական (կամ ժամանակաւոր) կաշիցացման վի-

ճակի մէջ պահէել : Երկրորդը՝ քարացուցման վիճակի մէջ պահէել , իսկ երրորդը՝ որ ամենազրմանալին է , կը կայանայ՝ մարմինները իրենց բնական վիճակով , բնական գունով , կակղութեամբը և դիրաթերութեամբը պահելու մէջ :

4 . Առաջին կերպը , անդանակ անցողական զմասման , կամ վիճակ անցողական կաշիցաման Կ՝ լուսուի , որովհետեւ այս կերպով պատրաստաւ անդամները իրենց սկրնական կակղութիւնը , ձեւը , գոյնը , թարմութիւնը , քանակութիւնը կը վերասանան՝ եթէ զանոնք մասնաւոր դրութեամբ մը պատրաստաւ կերպուին մէջ դնենք :

Այս եղանական Մարինիի Փարիզ՝ նախորէսն Գի առջեւ՝ եղիպսական ամենաչին մոմիայի մը կարծրացեալ կտորին իւր նախական թարմութիւնը , առողջականութիւնը և մարդկային անդամ ըլլարու տեսքը տեսաւ : Կայուրը շահ զմուցաւ , գովեց իստալացի բնապատումը և վարձարեց զինքը շբանչանով մը : Մարինիի այս իրենց դրութիւնները գերա ուրիշ շահ փորձեր ըրած է՝ ոսքերու և ձեռքերու վրայ , նշանաւոր նիլաթուն՝ նախորէսնի թժկին այլեւ , և որ իր ձեռագրովը վասերացուած է տեսանձներուն ստուգութիւնը , և նոյն տարուան Փարիզու աշխարհանգիսին մէջ ի ցոյց դրան է զանոնք 1868ին Գարձեալ 1887ին Սիրանու , 1873ին Վեննայի աշխարհանդիսից մէջ իւր այլեւայլ գործերը ի ցոյց զներով տեսնեաց զարմանքը շարժեց , և գիտնական աշխարհի գովասանաց արժանացաւ : Կաղզակացի , խտալացի , գիմերանացի , և այլն , մեծամեծ արուեստագէտներէ և թժկիններ , ինչպէս Օ. Sapez , Pacini , Onimus , Dittel , Brucke , Klob , և այլն , և այլն , համբաւաւոր անձինք՝ թիրնունք և գրով բազմաթիւ ուղերձներ և մաղթանքներ ուղղած են առ Պարինի , ի վարձ իւր ամենօգտակար գիտական :

2 . Տօգդոր Մարինիի երկրորդ դրութիւնը՝ քարացուցման եղանակն է , որով ամէն տեսակ մարմիններու մարմարական կարծրութիւնն կուտայ , նոյն իսկ կափուց և հեղուկ նիլթօց՝ ինչպէս արեան :

Իւր աշխատանոցին մէջ զարմանալով անսայ կնոջ կուրքե մը և բազուկ մը , զորս կարծես արձանէ մը կտրած ըլլան՝ այնպէս կարծրացած են . երկաթէ գաւազանով մը զարմելով ճիշտ մարմարի ձայն կու տային : Անշուշապիտի չի հաւատայիր թէ մարդկային մարմիններ են , եթէ որոշակի չի տեսնեի և չի զանազանէի անոնց կտրաւած տեղերուն վրայ կաշւոյ , նեարդից , ոսկրի և երակի մասունքը : Զարմանքս կրկնապատկեցաւ երբ

տեսայ ուղեղ մը, որ մարդուս ամենափա-  
փուկ մասն է, այդ ինձն կամ վսեմ մոտա-  
ծութեանց կեզդո՞ւ՝ քարի կտորի մը վերա-  
ծուած՝ ստովին վրայ կը կենար:

Դարձեալ անրացատրեի եղաւ զգացումն՝  
երբ միուսանի սեղանի մը մակերեւոյթը՝  
մարդկային անդամոց քարացեալ կտորներով՝  
տարօրինակ կերպով բանուած տեսայ: Հռն  
արիւն, ուղեղ, լիարդ, մաղա, թոք, և ուրիշ  
տարերք մողայի պէս հիւսուած կը գտնուին.  
իսկ սեղանին մէջ սեղը քարացած գեղեցիկ  
ձնուք մը կայ, որ արքական կցուածքով ա-  
պարունակն մը կը կրէ և թափանցիկ է: Զանց  
շնունք յիշել՝ առ նախորդուն Գ. ընծայած  
ուրիշ միուսանի մը, որ նյյնպէս քարացեալ  
անդամենուոց, արքաեալ և մանձով բանուած է:

Այս զիւնական անձնու զիւտին չորչի՝  
կարելի եղած է նաեւ ամրոջ մարդիներ  
քարացնել, և յիւսուի բազմաթիւ օրինակներ  
կամ նափորի գերեզմանատան քանի մը նշա-  
նաւոր շիրթներուն մէջ:

3. Բայց անձնէն համալիճ՝ Մարինիի եր-  
րորդ դրութիւնն է, որով մարմինիք իրենց ընա-  
կան վիճակին մէջ կը մնան, և իրենց նկունու-  
թիւնը, գիշատթեքութիւնը չեն կորացուների  
Յիւրաւի այսու աւելի խորին կերպով կ'ըմ-  
բռունելք արունասազիտին ճարապութիւ-  
նը և համարեց ըլլալը. որովհետեւ այս ե-  
զանակով Մարինիի ձեռքով պատրաստուած  
մարմոց անդամները և յօդուածները՝ կը  
ծալլուին, երակները, լիզերը, աւիշները, և  
այլն, այն ասուհանի բնական վիճակի մէջ  
կը գտնուին, որոնց միան կարծես հզգի կը  
պահու կամ շարժի՛ գորութիւն:

Տ. Մարինիի այս կերպով զմանած դիակ-  
ներն՝ թշկութեան, վիրարուժութեան, ան-  
դամազննութեան համար, մեծամեծ նպաստ-  
ներ կարու են մատուցանել Ալրդարութեան  
պաշտօնէից համար ալ շատ մեծ օգուտեր  
ունի այս գիւտը. որովհետեւ, եթէ ուղուի,  
վիրարուժութեան դիակները քիչ եախոնվ՝ ան-  
նենիեթ վիճակի մէջ կը պահէ քննութիւններ  
ընելու համար. Իսկ եթէ ընդհանրանայ  
ասոր գործածութիւնը և Մարինիի իրախոյս  
արուի, այն ասան անցւուշ մեծ օգուտ պիտի  
ընէ քժկութեան և անդամազննութեան պա-  
րապող անձանց, եթէ այս եղանակաւ զմանած  
մարմիններու վրայ ընեն իրենց փորձերը:

Մարինիի դրութիւնը, գեռ շատ աւելի  
մեծամեծ օգուտներ կրնան հասցաննեւ մարդ-  
կութեան. որովհետեւ ինչպէս ցամաքային,  
նոյնպէս ծովային կենսնանեց և բուօս  
ամրոց հաւաքածայներ, իրենց յատուկ գոյնե-  
րով, ձեւերով անարատ կը պահուին, և կար-  
ծես թէ այն ինչ ծովէ դուրս եւած են: Ասոր

ալ շատ օրինակներ կան համբաւաւոր թշկին  
քով, որոնց մէջ տեսնելու և պահնանալու  
բան է՝ իւր ամրոջնութեամբ անարատ պա-  
հուած ծովամայրը՝ ապակեայ ընդունարանի

մը մէջ:

Տ. Մարինիի դրութիւնը իւր բարձրագոյն  
կէտինի հասաւ վերջին գործվն, այսինքն,  
Դուլիւմս Սանֆէլիչ Կարգինալին մարմի-  
նը զմասելով՝ չորս օրուան մէջ: Այս բարեյի-  
շատակ անձին դիմաց վրայ՝ կարծես տագո-  
րուած են իրեն յատուկ արքախոտութիւնը  
և Մարինիի գիւտին զմբութիւնը, որոնք  
զիւրու սերտու կ'ողջագուրբեն:

Այսքան համաստատ տեսութիւնն յուսանք՝ թէ  
գէթ զաղափար մը տուաւ արդիւնաշատ անձի  
մը արժանեաց վրայ, և իւր գիւտին մարդ-  
ութեան հասուցած և հասցնելիք նախատից  
մասնին: Սակայն դժբախտաբար զիւնականն  
Մարինիի իւր ծերութեան տիփ մէջ անմիթ-  
թար կը գտնուիք, տեսնելով որ իւր վաստա-  
կը անվարձ կը մնայ, և ցաւօք պրի կը  
տեսնէ՝ որ զնեթէ կարեւորութիւն չեն տար-  
իրեն գիւտին, որով ինքն ալ իւր դրութեանց  
գաղտնիքը իրեն սեփչական կը պահէ:

...»-»-»-»...

## ՀԱՆՈՒԽ ՀԱՆՈՒԽԾՑ

1. Շարժում լրպարի մէջ (1898, թիւ 56)  
Խումանահայ ազգայնոց վրայ մայրենի կեզուի  
մասին քննադատական մը կը կարգամեծ Գա-  
մեր-Արշայիրի յօդուածով: Պատ. յօդուա-  
ծագիրը իւր քննադատականին վերնագիր դնե-  
լով Հայերենին հաց չի տար. կը գրէ. «...մեր  
ուսմանահայ եղրայնը արշամահական  
ակնարկ մը միայն կը նենեսն իրենց մայրենի  
ինքանին վրայ, առարկելով թէ անպէտ բան  
մըն է, առանց ո և է գործնական օգտակա-  
րութեանն շնուր վարանիր պատասխանելու  
գիտութիւններու և Հայերենը բնեւ պիտի  
ընենք. Հաց շտար հայերենը - »: Եթէ հայե-  
նըն իրենց հաց չի տար, բայց իրենց սիրած  
ազգին միահ սնաւնդր կու տայ. Ե եթէ հայ  
պանդուխտը օտար երկրին մէջ Հայութիւնը  
կ'ուզէ պահէլ, պէտք է պահէլ իւր մայրե-  
նի եղուու, որ իւր կիսակրոծան էութեան՝ ա-  
մենէն ուժեղ նեցուկներուն մըն է.

2. Կոր կեսարի (1898, թիւ 17) մէջ կը կար-  
դաբը թէ և Արշակ Զապահնեան կը շարունա-  
կէ հայ ցեղը և իւր կատարած դերը Ֆրան-